

434 - ՅՈՒՆԻՆԱԿԱՆ ՏԱՐԻ - 1935

ԺԵՐԱ ԴԱՐԱՄԱՐՁԻ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՋԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԴՄԱՆՈՒԹԵԱՆ

ՍԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Թ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1935 - ՆՈՅԵՄԲԵՐ

Թիկ 11

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԵՐՐՈՐԴ ԴԱՍԸ



Առաջինը Ս. Սահակի օրինակն է որ տուաւ մեզի, սովորեցնելով թէ ամէն մեծ գործի սկիզբը անհրաժեշտ է մեծ անձնաւորութեան մը ներկայութիւնը. զի հզօր միտք մը և մաքուր հողի մը միայն կըրնան յղանալ և ծնիլ փրկարար ըսկըզունք մը:

Երրորդը՝ Ս. Սահակի և Ս. Մեսրոպի զործակցութեան մտածումէն է որ առինք, իրենց միացեալ տօնին խորհուրդէն հանելով սա՛ ճշմարտութիւնը թէ, ոչ ոք, որքան ալ մեծ և կարող մէկն ըլլայ ինքը, չի կրնար մէն միայնակը կատարել արժող և տեսական զործ մը. զի սիրտ ի սիրտ եւ ձեռն ի ձեռն աշխատակցութիւնը անհրաժեշտ պայմանն է ամէն յառաջիմութեան:

Երրորդը, երրորդ դասը՝ երկու աննման սուրբերուն աշակերտած երջանիկներուն պատկերն է

որ կ'աւանդէ այսօր մեզի, Սրբոց Թարգմանչաց տարեվերջի այս տօնին առ թիւ, հասկցնելով թէ յղացուած և գործադրուած սկզբունք մը կամ գաղափար մը, որպէսզի տեէ և մշտապէս արդինաւորուի, պէտք է որ զայն երկնողին և առաջին զործադրողին կամ զործադրողներուն գաղափարակից անձեր խելք ու սիրտ ունենան շարունակարար մշակելու զայն կենաքին մէջ այն ազգին, որուն

համար մտածուած և զործի վերածուած էր ան։ Որպէսզի ժողովուրդ մը կարենայ իր իմացական և բարոյական զոյլութիւնը մշանչենաւորել, հարկ է որ՝ անցեալին մէջ իր վրայ խորհող նախնիքներ իրենց վրայ մտածող սերունդներ ունենան ապազային մէջ։ Ազգային յառաջդիմութեան և բարդաւաճանքին կարեռագոյն պայմաններէն մին՝ հիներուն և նորերուն միջեւ անքակ պահուած մտածումի և սիրոյ կապն է։

Սահակ խորհեցաւ թէ ժողովուրդը, իր վրայ խուժող վասնզներուն դէմ ապահովելու համար, պէտք ունի հոգեկան ոյժերու։ Մեսրոպ իրը այդպիսի զօրութիւններ առաջարկեց անոր՝ զիրին ու Դիրքին, հայ այրուրենքին և հայերէն Աստուածաշունչին միջոցը, այսինքն ազգային զրականութեան եւ ազգայնացած բարոյականին գարմանը։ Երկուքն ալ յստակատես և հաւատքով հզօր զուփներ և սիրաեր, համոզեցին զիրար, ու զործը մարմին առաւ Հայոց պատմութեան ամենէն բախտորոշ մէկ թուականին, որ մեր սակի դարն է։

Փառաւոր և իրապէս սքանչելի բան մըն էր անշուշտ ամիկա։ Երկու վեհ հոգիներուն այս հանդիպումն ու համախոնութիւնը իրարու նետ՝ ազգին զոյլութեան ամենէն ճգնաժամային մէկ վայրկեանին։ բայց սիալ պիտի չըլլար, կը կարծենք, խորհիլ և ընդունիլ մանաւանդ թէ քան զայս փառաւորագոյն եւ իսկապէս հիանալի իրողութիւնն ա'յն եղաւ ստուգիւ որ գտնուեցան նոյն միջոցին Սահակի և Մեսրոպի խոէալին հաւատացող, անոնց զործունէութեան եղանակին եւ ուղղութեան համամիա խումբ մը նուիրեալներ, որոնք ուխտեցին ու կարողացան շարունակել անոնց զործը։

Այս վերջին եղելութիւնն էր որ իրօք և իրաւամբ արժեցոց առաջինը, որ, առանց անոր, անմիջապէս մուցուած ու նոյն իսկ անծանօթ մնացած զէպք մը պիտի դառնար իսկոյն, անանուն և անյիշատակ։

Այս հանգամանքն է ահա, ազգային խոճմտանքին և ազգային բարոյականին համար ամենամեծ նշանակութիւնն ունեցող այս կէտն է ահաւասիկ որ այս երրորդ տօնը, վեհագոյն վարժապետին և վեհապանծ աշակերտներուն պատկերանոյնվը կը ձգտի տալ մեղի, իրբե երրորդ եւ զերազանց դաս մը, որ, Աստուածաշունչի թարգմանութեան տասնեհինգիրորդ դարադարձի այս տօնախմբութեան առթիւ մասնաւորապէս, աւելի նշանակալից կը դառնայ։

Զանանք ուրեմն հասկնալ զայն, ու ատոր համար ուշադրութեամբ դիտենք խմբանկարը, զոր այսօր տօնուած սուրբերուն կարճ բայց լեցունկ անուանացանկը կը ներկայացնէ մեղի։ Մեսրոպ, Եղիշէ, Խորենացի, Դաւիթ Ս. Յաղը, Նարեկացի, Ներհնայիլ։

Այս դէմքերուն մէջ շնչք գտներ այս անզամ Սահակինը, ոչ միայն՝ անշուշտ՝ որովհետև տարւոյ ընթացքին երկիցս կը տօնուի արդէն ինքը, նախ՝ իր կիսադարեան և արդիւնալից հայրապետութեան խորհուրդովը և յետոյ իբրև հովանաւոր և պարագուի թարգմանութեան զործին, այլ նաև՝ հաւանաբար՝ որպէսզի պատեհութիւն տղուած ըլլայ անզամ մըն ալ, իր անձէն բոլորովին վերացարար, վարժապետներուն և աշակերտներուն մտածումովը միայն դիտելու, այսինքն ուսուցումին նժարովը սոսկ կշռելու իր երկնած և թեարկած զործին արժէքը։

Եւ սակայն, ո՞վ պիտի համարձակէր ուրանալ ասիկա, իր գէմքն է որ կը շահագետէ ամէնուն դէմքերու վերև. իր անունն է որ այնուամենայնիւ. կը կարդացուի պաստաբին ներքին խորքին վրայ, ամէնուն անուններուն ընդմէջէն. զի հայ լեզու, հայերէն զրականութիւն և հայկական զիտակցութիւն անհասկնարի սփառի մնային առանց իրեն, որ իրօք և իրաւամբ Տանուտէրն էր ազգային կեանքի մեծ Հաստատութեան և առաջնորդը անոր մէջ կատարուած սուրբ աշխատանքին:

Երկրորդ կէտը, զոր կարելի չէ անտեսել, ա'յն է թէ նոյն այդ ցանկին մէջ կը պակսին դեռ բազում ուրիշ անուններ. անունները, զոր օրինակ, Եղանիկի, Կորինիի, Ղեռնգի, զոյց Յովիհաններու, Յովսէփի, Աբրահամի, Կային, ուրոնք լծուած էին միւնուն նուրիական գործինս: Վասնզի թէկ պատմութիւնն իսկ ժլատ եղած է շատ՝ մեզի հայթայթերու համար բոլոր անունները Աստուածաշշունչի թարգմանութեան եւ անոր յարակից զրական գործունէութեան բազմերախտ գործիչներուն, բայց մենք զիտենք պատմական ակնարկութիւններէ եւ մակարերօրէն, թէ բազմաթիւ էին անոնք: Ու տօնական ցուցակին մէջ անոնց անունը դնելու այս զանցառութիւնը՝ ոչ թէ անշոշտ անոր համար է որ անոնց մէ ոմանք կը տօնուին արդէն տարբեր առթիւ՝ եւ ուրիշներ յիշատակուած են այլապէս, այլ որովհետեւ տօնակարգական այս տնօրինութեան մէջ՝ զործողին անձէն աւելի, որ անշոշտ իր գործին հետ ու անոր մէջ կը փառաւորուի միշտ, նկատի առնուած է զործին բնութիւնը նախ, ու յետոյ անոր շուրջ նորովուած զործունէութեան սեռը և կրօնքի զաղափարին և հայրենիքի մտածումին հետ ունեցած անոր յարաբերութիւնը:

Շատ աւելի թեւղուական է սակայն երրորդ պարագայ մը, զոր այս ցանկը մատանանչէ դեռ մեր ուշագրութեան: Անոր մէջ յիշուած անձերը ամէնքն ալ Ս. Մեսրոպի առջև ծնրագրած, իրենց ուսումը ուղղակի անոր շունչէն ընդունած չեն: Անոնցմէ վերջին երկութը մասնաւորաբար — նարեկացի և նորինալի — կը պատկանին՝ առաջնը հինգ և երկորորդ եօթ դար յեսնաբայն ժամանակներու. ատով հանդերձ, սակայն, եկեղեցւոյ ըմբոնումով, անոնք կը մտմեն թարգմանչաց խումբին մէջ, ինչ որ կը նշանակէ թէ անոնք բարյացաէս կը վերաբերին երամին նոգերո և մտաւորական այս զործիչներուն, որոնք Ասկեղարու հայկական վերածնունդը պատրաստեցին: Իսկ այդ մտածումը՝ այդ տնօրինութիւնը կատարողին մտքին մէջ, բլիսած է անտարակոյս սա սքանչելի զաղափարէն թէ Սահակի և Մեսրոպի առաջնորդութեամբ և ուսուցչութեամբ իրենց ժամանակին մէջ կատարուած շարժումը, իրենց բուն առաջն աշակերտներու ժամանակշշանին ծայրը կամ դեռ ատեն մը ևս շարունակելէ վերջ կանգ առած մանակաշշանին ծայրը կամ դեռ ատեն մը ևս շարունակելէ վերջ կանգ առած զործ մը չէ քնաւ, այլ դարէ ի դար և սերունդէ սերունդ փոխանցուած վրկազոր առաքելութեան մը զործունէութիւնը, որուն կը մասնակցին ամէն անոնք բար առաքելութեան մը զործունէութիւնը, որուն կը մասնակցին ամէն անոնք որ, ազգին ճակատագրին մտահոգութեամբը միշտ զրաւուած նոգեպէս, կրօնքի որ, զաղափին ճակատագրին մտահոգութեամբը միշտ զրաւուած նոգեպէս, կրօնքի բարուեստից ճամբաներէն անոր կը հասցընեն իրենց սրտին ու սիրոյն, իրենց տաղմանքին և կամքին ընծայաքերութիւնը:

Այս ահաւասիկ, այո՛, ա'յն է երրորդ դասը, զոր թարգմանչաց երրորդ տօնն ու հանդէսը ա'յնքան տպաւորիչ ազգուութեամբ կ'աւանդեն համօրէն աղտօնն ու հանդէսը ա'յնքան տպաւորիչ ազգուութեամբ կ'աւանդեն համօրէն աղտօնն ու պին. Սահակ - Մեսրոպի ամոլին ծրագրած ու իրենց դպրոցին զործադրած ու պին:

սկսած մայր սկզբունքը ժամանակին մէջ թուականի մը ետին դադրած՝ փակուած չէ, անիկա մեր ազգային կեանքին մէջ շարունակուած է ամէն ատեն, ու այսուհետեւ ևս պէտք է շարունակուի դեռ ապազային մէջ։ Շարունակուած է անցեալին մէջ ու մինչև ցարդ, պարագայից թողարկութեան սահմանին մէջ։ Երբեմս թերևս ո՞չ այնքան ուժեղ յայտնագործութեամբ, յաճախ գուցէ ո՞չ հաւասար բեղանարութեամբ, բայց միշտ այնպիսի խոր, լուրջ և պիրկ ջանազրութեամբ մը, որ այս ժողովուրդին իր ճակատազրին վերաբերմար ունեցած ամուր վասահութեան ու կամքին գործած հրաշքն է միայն։ «Մինչեւ ցարդ»։ Կը չակերտենք և կ'ընդդենք այս երկու բառերը, անզամ մըն ալ յուզումով ու նոյն ատեն հպարառութեամբ յիշելով սրտառուչ վասերազիր մը, զոր պատերազմի ատեն՝ տարագրութեանց միջոցին Տէր-Զօրի սպանդանոցը քշուած կարաւանի մը հայեր զըկեր էին այստեղ, երուսաղէմ, Օրմանեան արքեպիկոպոսի, և որուն մէջ կային սա տողերը։ «Արրազան Հայր, հանգիստ չունինք, զգեստ չունինք. զիտենք թէ ուր կ'երթանք և ինչ բանի համար կը տարուինք. բայց ասոնք չէ որ կը մահացնեն մեր կեանքը. մենք ամէն օր ողջ ողջ կը մեռնինք, տեսնելով որ մեր զաւակները կը մոռնան հայ լեզուն ու հայ զիրը. զիրը, զրիշ ու թուղթ զրկեցէք մեզի»... Այո՛, կը կրկնենք, Սահակ-Մեսրոպեան ճիզզ «մինչև ցարդ» կը շարունակուի. պատմութեան փաստը և մեր հոգեկան փորձառութեան զգացումն է որ կը հաստատեն զայս։

Կը զնենք հոս վերջակէտը, ու կը փակուի այդ հարցը. Բայց նոր ու անողոք հարցանիշ մըն է որ յանկարծ կը ցցուի գարձեալ մեր մտքին առջև. նոյն բարերար և ազգաշէն ճիզզ պիտի շարունակուի՞ն նաև ապազային մէջ. ի՞նչ պատասխան ունի տալիք այս կեղեցին հարցումին՝ ազգային խոճմտանքը։ Հանդէսները իրարու կը յաջորդեն ամէն կողմ. ճառեն ու երգերը կը խանդավառեն սիրտերը, ծափերը կը թնդացնեն սրահները, բայց որ և է ժամանակէ աւելի այժմ մանաւանդ անհրաժեշտ է յիշել թէ միայն ոգեռութեամբ չէ որ կ'ապրին և կը յառաջդիմեն ժողովուրդները. Զգացումներու արթնութեան մակերեսային այդ վիճակը, ինքը միայնակ, ոչինչ կ'արժէ և վասակար իսկ կրնայ լինել, եթէ չընկերանար իմացական և բարյական ուրիշ առաւելութեան մը, պէտք էր ըսել «առաքենութեան» մը, որ իմաստութիւնն է, այս՝ որ միայն կրնայ «շնել տունը»։

Աստուածային այն պատամը, սողոմոնեան գմիկը՝ թէ «իմաստութիւն շինեաց իւր տուն», մեր պատմութեան ո՞չ մէկ շընակին թերևս պիտի կարենար այնքան ճշդիւ եւ լրիւ ճշմարտուիլ մեր կեանքին համար, որքան այսօր, երբ ահա քարուքանդ է մեր մէջ դեռ շատ բան, ահաւոր աղէտաքներուն պատճառած այնքան աւերներէն ետքը, իմաստութիւնն է միայն որ կրնայ շնել, վերականգնել իր տունը։ Այդ իմաստութեան, որ Աստուծոյ զիտութիւնն է, այսինքն հաւատքի եւ սիրոյ ներգործութեամբ մարդուն մէջ գոյաւորուած հոգեւոր զարգացումին լոյսը, այդ իմաստութեան չնորհիւ է որ մեր երկու մեծ վերանորոգիչները, իրենց ժամանակին մէջ պաշտպանեցին ազգային կեանքին ամրութիւնը՝ քաղաքական հետեւանքներէ իր վրայ թափուող վտանգներուն դէմ։ Անոնց ընարած նոյն այդ իմաստութիւնն է որ ներկայիս եւս պէտք է ծառայէ մեզի իրը ուղղութիւն զործունէութեան, վերստին կառուցանելու համար խարխած և բազում կողմերով քայլայուած մեր կեանքին կազմը, քրիստոնէական

տան՝ ոգւոյ վրայ հաստատուած ազգային դրականութեամբ և գաստիարակութեամբ:

Հսկնեք վերև թէ թարգմանիչներէն անոնք միայն կը տօնուին իրքն սուրբեր, որոնց մշակած դրականութեան սեռը յարաբերութիւն ունի կրօնքի քրիստոնէական դարական դարակարին և ազգային բարոյականի մասածումնն նետ: Արդարեւ, եղիշէ՝ որ իր վէպին մէջ ազգային դիւցազնութիւնը կը լծորդէ քրիստոնէական նահատակութեան նետ, Խորենացի՝ որ աստուածաշնչական դասաւորութեամբ սկսած և բարձրօրին կրօնական ոգւով տողած իր պատմութեան՝ հայրենասիրութեան ներշնչարանի ձեւը կարծես ուզած է տալ, Դաւիթ Անյազթ՝ որ խաչն փիլիսոփայութիւնը այնքան ներդաշնակ կերպով կը զուգագրէ նոր՝ պղատնական դպրոցի քրիստոնէացած իմաստափրութեան նետ, Նարեկացի՝ որ քրիստոնէական խորենիզգածութեան ստուերներն ըրած է իրեն՝ ոլորտ հայ հանճարի փայլատակութեանը, Ենորհալի՝ որ այնքան անոյց ոզեց հայ սրտին և հոգւոյն սրբութիւնը և խաղաղութիւնը՝ բոլորովին աւետարանաշուշ երգերու մէջ, այս չորսը, հայ Մշակոյթին մեծազոյն վարպետները, արդարեւ ա՛յդ պատճառաւ է որ այնքան չերմ և մտերիմ քալցրութեամբ կը խօսին մեզի:

Մշակոյթը՝ եղած կամ ստացուած նիւթի մը կամ ատաղձի մը զարգացումին համար թափուած աշխատանքն է, անոնք մշակեցին ինչ որ զոյ էր արդէն ազգին հոգւոյն և կեանքին մէջ. հաւատքին հրայրքը, նուիրումին խանդը, յիշատակին սէրը, մտածումին թափը, աղօթքին խորհուրդը և արուեստին թը-ռիշքը. ասոր մէջ է իրենց գործին հարազատութեան զատունիքը: Առո՞ր համար է որ իրենց կատարած գործը, իրենց ըրած մշակոյթը (զրականութիւն, պատմութիւն, փիլիսոփայութիւն, աստուածաբանութիւն, գեղարուեստ) էութեամբ բոլորովին ազգայնական եղաւ՝ քրիստոնէական նկարագրի ներքեւ: Աւ այս ամէնը եղաւ այնքան ազնիւ ներշնչումներով և ա՛յնպիսի մաքուր ձեռքերու միջոցաւ, որ իրը արդիւնք ստացուածը անմիջապէս մաս կագմեց պատճառի՝ գառնալով նոր նիւթ կամ ատաղձ մշակոյթի: Պարզ է թէ, իրենց պարագային մէջ, այսինքն այդքան ընախիր գործիչներու ըրած աշխատանքին արգասիքը ուրիշ կերպ չէր կինար ըլլալ: Վասնզի, մշակոյթի գործին մէջ, երբ մանաւանդ զաղափարական կամ բարոյական դաշտի վրայ է որ կը կատարուի ան, այսօրուան շահը վալը արդէն պէտք է կարելի ըլլայ հաշուել իրքն դրամակուլիքի մաս: Այդ կերպով, այսինքն բաղադրեալ տոկոսի մեթոսով պէտք է յառաջ վարուի շահաւորումի գործը, երբ ո՛չ թէ անձի կամ անհատներու, այլ համայնքներու կամ ազգի մը օգտին է որ կը կատարուի ան: Առանց ատոր, ոչ միայն վախտ զուրբ կու զայ արդիւնքը, այլ նաև կը լինի անապահով, ընդունակ ընկնուելու՝ պղտիկ արգելքի մը հանդիպումէն: Համայնական եւ միանական գործունէութեամբ, այսինքն ամբողջ գործին բոլոր կողմերուն վրայ միաժամանակ և բոլոր մասերուն իրարու հետ գործակցօրէն կատարուած շարժումովն է որ արդիւնքը կը մնի բեղնաւոր, կենդանի և իսկապէս զեղեցիկ:

Այդպէս լինելուն նորին է որ թարգմանչաց գործը տեսեց և տոկաց դարերուն հետ, ու արդիւնաւորուեցաւ, եթէ ոչ միշտ իրքն որակ և քանակ կարենաւն հետ, ու արդիւնաւորուեցաւ, եթէ ոչ միշտ միշտ, իրքն գաղափար և ուղղութիւն, ընկալով յիշեցնել առաջին շրջանը, բայց միշտ, իրքն գաղափար և ուղղութիւն, հարազա շարունակութիւնն ըլլարով անոր, մշակոյթ՝ ազգայնական ոգիով եւ քրիստոնէական նկարագրով յառաջ տարուած:

Անոնց այդ ողին, անոնց աշխատանքը հոգեորող այդ սկզբունքը եւ գործողութեան այդ մեթոաը պէտք է այսուհետեւ ևս ըլլայ ամէն հայ սերունդներու մշակութային գործունէութեան ծրագիրը։ Անոնցմէ պէտք է առնուն, մեր կրթութեան եւ գաստիարակութեան գործը՝ իր օրինակը, մեր գրականութիւնը, մեր կրօնական, իմաստասիրական, գիտական, գեղարուեստական ևայն պարապումները՝ իրենց ներջնչութիւնը, մեր բեմը, մեր մամուլը, մեր հասարակական կամ ընկերային գործունէութիւնը՝ իրենց ուղղութիւնը, ի մի բան՝ անոնց նոյն այդ ճամբէն պէտք է անցնի մեր ամբողջ մշակոյթը։ որ, առանց ատոր պիտի չկարենայ ունենալ մեզի համար որևէ նպատակայարմար արժէք։

Ազգային ողի և քրիստոնէական նկարագիր. այս պէտք է լինի մեր հանրային զարգացումը յատկաւորող տիպը, եթէ կ'ուզենք շարունակել ապրի իրեւ ցեղային ինքնութիւն ունեցող ժողովուրդ և բարոյական միութիւն։

Ահա՛, ըստ մեզ, սրբոց թարգմանչաց վերջին տօնին դասը, երբորդ դասը։

* * *

Որք զարդարեցին տնօրինաբար զիմաստ անեղին, հաստատելով յերկրի զգիր կենդանի՝ հովուել րզիօս նոր Խորայէլի. երգով խաղցրութեան հնչմամբ զԱստուած օրհնեցուի։

Որք զերկրաւոր մեծութիւն փառաց խաւար կոչեցին. ապահինելով ի յոյս անմահ փեսային՝ աննառ Բանին արժանի եղեն. երգով խաղցրութեան հնչմամբ զԱստուած օրհնեցուի։

Որք օրուրեամբ Հօր իմաստութեան էին անեղի, հաստատեցին զարու սրբոյն Գրիգորի բարգմանութեամբ նշանագրութեան. երգով խաղցրութեան հնչմամբ զԱստուած օրհնեցուի։

Որք նորափետուր բանի զարդարեալ՝ պայծառազգեցան եկեղեցիք Հայաստանաց ի ձեռն սրբոյն Սահակայ. երգով խաղցրութեան հնչմամբ զԱստուած օրհնեցուի։

Որք բազաւորաց ազգաց եւ ազանց զերագոյն ցուցին արփիափայլ զերզ հոգեւոր ընտեսալ դասուց վերին Սիովինի. անմատոյց լուսոյն երկրպագեցուի։

Որ խորհրդեամբ նեմարիս լուսոյ փառաց անեղին նկարագրեցաւ մեզ զիր կենդանի յարգանդ մահուր մեծին Մեսրովպայ. անմատոյց լուսոյն երկրպագեցուի։

Որ զժածկեալ խորհուրդ աստուածզիտութեան տնօրինաբար յայսնեալ ծանուցին՝ հանգոյն սրբոյ մեծին Մովսէսի. անմատոյց լուսոյն երկրպագեցուի։

Որ յօրինակ նեմարիս սիրոյ սուրբ առափելոցն, աղթերաբար ի ձեզ է ացաւ Հոգի տնօրինաց բլիսումն անսպառ. անմատոյց լուսոյն երկրպագեցուի։

Որ երկրումք սուրբ լուսաւորչօ տան բորգոմայ հաստատեցեր զեկենքիս Հայաստանեաց, զլոյս իմաստից ի մեզ ծագելով. մաղթանօֆ սոցա Քրիստոս խնայեա ի մեզ։